



## ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՌԵՎՈՐԵՎԵՐ

Խ. 849 1912

Տարեկան 15 ֆր. ուղի - 6 դր.:  
Վերամսնայ 8 ֆր. ուղի - 3 դր.:  
Մեկ թիվ Կարտ 150 ֆր. - 70 կ.:

Թի 12, Դեկտեմբեր

### ԼԵԶՈՒՐԱՆՈՎԱՆ

ՀՕՏ-ԲԱՑՈՒՐԵՐԵՆ ԼԵԶՈՍՑՆԵՐ ԵԶ



տաղիր յօժարութեալր թարգմանաբար զընթերակացնենք սորուի փորիք հասուած մը տորուած էնհանայ զարթականիթան թաթարան բարատին ուսումնաբիութեան, որ հայերնացն էն Դպ. ֆ. Քընթիթ-Գրայքիթն ուսումնանալութեանը և զանակի: Յարդյանածար ուսուութեալ առաջարկան մասնակութամին մէջ (մէն. 8 աշան), Կատալոգ der arm. Handschr. in der k. k. Hofbibliothek zu Wien, 1891, էջ 3, նայ. էջ 20-21) ու զոր այսքենէ թաթարերին վերածած է՝ Լուսկ սարաւաւա, 1590ի: Թագմանութիւնը եղած է սորուն հասաւարիմ, «այսպէս որ բաներու շաբադաւութիւնը, սախատաստիանց յօրինուածութիւնը ու բաներու խնդրապետիանց կավաէն նայերէն են», (WZ, էջ 315): այս եթերն օրինակ յանալ կը թբնիք Տաշէն ան ի կաման Վենչայիք կ. ա. մասնանաբարի Ծոցակն նետեւած տունը. «Պահէ տէր զաննենսեն ոյր փրծն զա, զամնան մեռաւոր սատակէ Տըր - Սախար այս պարաւան խայիւրաք քի տվարլար անը. պարաւան բարեւուածն զասէտար պէյ» (Թ. 13, Թղ. էջ 198):

Ուսուցչին յիշեալ համառու ակնարկէն միայն երեք թողթ (էջ 307 312) սիրապած նոր նորկամարդուն նայ հասաւալութեան, այսինքն Նեւանայց թաթարան բարբառին մասնակութիւնը միան. որ բացարակապէն կապ ունի նայ վզուին են, մինչ ձեւախական մասին մէջ (էջ 312-314) կայսերան մատնադարանն յարգ. Փոխենուանոււը թողբերէն բարբառ միան սկասիր կ'առնու ու այսպէս կը շարունակի իր ուսումնակութիւնը, որ բնականակն անցերու համար շանաքրթական չէ. մի եւ նոյն պատմաբանութեամբ զանց Կ'առնուք հաստարակուած բնագործ (էջ 315-324) վերսոին արտասուութիւնը:

Այս ընդարձակ աշխատասիրութենէն իրեւ նետարրական մանց բարի մը նպարաբական տեղեկութիւններ փութացած է Դուկուրզ այժմէն իսկ ներկայացրեալ հասարակութեան Wiener Zeitschrift միցիցաւ

Թույն մէջ (Sprachprobe eines armenisch-tatarischen Dialektes in Polen, Bd. XXVI [1912], էջ 307-324), ուր նկատողական վանուի նամնառուի մանառորապէն Եւանայց նայաթաթար զաւասականին մայնակութիւնն ու ծեւախոսւթիւնը, եւ Կ'առտարակուի յիմերու սպազմանին («Ողորման խճ.») թաթարերն մասիքը, տառապարթութեամբ եւ բազմաթի ժամաքրթական ծանօթութիւններով. Այս հասուած արտապրաւած է հայաթաթար Սամանապատ մը, որ Կ'առտուի Վիճնայի կայսերարքական մասնակութամին մէջ (մէն. 8 աշան, Katalog der arm. Handschr. in der k. k. Hofbibliothek zu Wien, 1891, էջ 3, նայ. էջ 20-21) ու զոր այսքենէ թաթարերին վերածած է՝ Լուսկ սարաւաւա, 1590ի: Թագմանութիւնը եղած է սորուն հասաւարիմ, «այսպէս որ բաներու շաբադաւութիւնը, սախատաստիանց յօրինուածութիւնը ու բաներու խնդրապետիանց կավաէն նայերէն են», (WZ, էջ 315): այս եթերն օրինակ յանալ կը թբնիք Տաշէն ան ի կաման Վենչայիք կ. ա. մասնանաբարի Ծոցակն նետեւած տունը. «Պահէ տէր զաննենսեն ոյր փրծն զա, զամնան մեռաւոր սատակէ Տըր - Սախար այս պարաւան խայիւրաք քի տվարլար անը. պարաւան բարեւուածն զասէտար պէյ» (Թ. 13, Թղ. էջ 198):

Ուսուցչին յիշեալ համառու ակնարկէն միայն երեք թողթ (էջ 307 312) սիրապած նոր նորկամարդուն նայ հասաւալութեան, այսինքն Նեւանայց թաթարան բարբառին մասնակութիւնը միան. որ բացարակապէն կապ ունի նայ վզուին են, մինչ ձեւախական մասին մէջ (էջ 312-314) կայսերան մատնադարանն յարգ. Փոխենուանոււը թողբերէն բարբառ միան սկասիր կ'առնու ու այսպէս կը շարունակի իր ուսումնակութիւնը, որ բնականակն անցերու համար շանաքրթական չէ. մի եւ նոյն պատմաբանութեամբ զանց Կ'առնուք հաստարակուած բնագործ (էջ 315-324) վերսոին արտասուութիւնը:

Հ. Ա. Վ.

Զիւնապատ Արտարատի ստորոտը տարածուած է Հայերինքին՝ մասամբ ուսու իշխաններու. Կողմին հետեւելով ազատակամ գաղթող, եւ մասնաւուն սելլիկեան թուրքուու եւ մանդղուուած ասպատակութիւններով բռնի տարագրուած Հայերին մեծասարած հատուած մը, շատ կատուի արգելն սեղ դրաւած էր Լեհաստանի վաղեմի թագաւորութեան ընդարձակած աւ ալ սահմաններուն մէջ, որոնց կը պատճենին նոյն տաեն նաեւ Գալիցիա եւ Բուկովինա<sup>1</sup>. Այս Հայերը իրենց հետ բերին հայրենիքին կոնք է, լիզու, եւ պահեցին վերջինը, որ աներնակ Հայերու գեղցիկ լեզուն էր՝ մաքուր ու ջնջ մինչեւ դրեթէ վշշատասահերոդ գարու սկիզբը<sup>2</sup>, Հայերը բազմամիթ ու ուստանակ թաթարներու հետ զուող վաճառական թեան յորդ ու բանուկ յաթարերու թիւններու պատճառու, այս ժամանակամիջոցին, վերջններուն ազգեցութիւնը այնափ զօրացած պիտի ըլլայ, որ բոլորովն մոյցան Հայերն իրենց մայրենի լեզուն եւ թաթարական գաւառարարառ մը ընտրեցի փոխարէն։ Այս շատ հետարքիր լեզուազատամական իրողութիւնը պացուցացնելու համար, որ շատ քիչ ծանօթ պիտի ըլլայ, ունիք քաղաքակրթական-պատմական վաւերագրերու հօն բազմութիւն մը։ Այսպէս, քանի մը հատը յառաջ բերելու համար, Ներմերի վճարուածած ի շնորհս Հայոց 1630էն մինչեւ 1641 թաթարիկան լեզուաւ կարձակացուէր<sup>3</sup>, այս պարագան կը ցոյշընէ թէ գալիքիական գաւառաններու մէջ ալ մուտ գործեց թաթարերէն լեզուն։ Ամբատի օրինակիքը, որ Լեհահայոց հաւաաց բնականներ, թաթարմանեցաւ թաթարերէնին. նոյնպէս էնմբերգու եկեղեցւոյն Մկրտչեց մատնին արձանագրութիւնը 1636—1680 արթինուու միիւն թաթարերէն լեզուաւ կը կատարուէր<sup>4</sup>, Կիէվ,

<sup>1</sup> Այսպէս օրինակի համար 1062 արթուու թուակոյ իշխանի հրամանածք՝ 20.000 Հայ Անի նորագործական ենաւ թուական Պարզաբանութեան գետ ու անելու համար, եւ այնու հետեւ այլ աշարժան հայութան պահանակ, այս հաստատուած մինչեւ Եւ յետոյ Պարզաբանացիք մէջ, ուստի առաջանաւու բարձրակակ այս երիքին փայտ 1:80ին շաբեր Ներմեր հրամար Եւ ու թաթարիւթեանը, որ 1270ին իրեն վեան քաղաքը կուզեց մորաւան ընկը։ Հայերն այս սեղ սեպական գարզութեան մը առկ էին եւ 1379ին մեծանեած պատճեն թիւնը ընդունեցան։ Հման գրաւան. Die Völkerschaften der Bukowina, առեւ, թ. Die oriental. Armenier in der Bukowina, Czernowitz 1890, S. 6 (= թարգ. Ձ. Գր. Ա. Գալաք Տերեւան, Արեւելան Հայոց է Պարզաբան, Անկան 1891, էջ 3-4).

<sup>2</sup> Հման. Գ. ու շ. եւ բ. ան, Պատճ. գաղթական-թիւն իշխան. Հայոց, Անկան 1895, էջ 197.

<sup>3</sup> Հման. Դ. Դան, անդ 6 (= Հայերէն, էջ 41).

<sup>4</sup> Հման. Տ. Դան, անդ 8, 8ուան, Բուշար. 440 (Որդանաւ

զողովիս եւ Վոլհինիա արեւմտեան-ուստական երեք գաւառներու համար պիէվի համարաւանին մէջ զետեղուած գիւտան կը բովանդակէ գորոսկի-և աւամիցից Հայոց գաւառնական մորհակները, որոնք 22 հատոր կը կազմն եւ կը պարունակն 1560—1664 տարիցըման ները. այս ժողովածոյըին մէջ 1593—1625 տարիներու արձանագլութիւնները զարձեալ թաթարերէն լեզուաւ են, որ լի հերէն եւ Հայերէն բառերով իմադուած է<sup>5</sup>, Ա. Երջապէս, մինչեւ իսկ աղօթիք լեզուի բարձրացած է թաթարերէնը, ինչպէս յայտնի կը ցոյշընն հայերէնէ թաթարերէնի վերածուած ժամագիրները, աշօթքները, վարութիւնները եւ այն, Հայերու հետ կիրած եկեղեցական մորթիւնը (1689) միան թաթարախան Հայերու մեծագոյն մասին բացաւ լի հացաման ծամրան, մինչ ուրիշները գաղթեցին գէպի հարաւ<sup>6</sup>.

Ընդարձակ զրութենէ մը, որ նուրբուած է, որով գիւտեմ, Լեհահայոց ցայժմ չուստանափրուած թաթարական գաւառարարապին ուստանափրութեան եւ որ ընդ հուց լցու կը տեսնէ, կը ցանկամ այստեղ աւ այժմ քանի մը նկարագրական տեղեկութիւններ հազարդէն՝ զեղ հետարքըրող գաւառականին ձայնագիտութեան մասին։

Հայ-թաթարերէնը, համառօտութեան համար այսպէս կ'անուանեմ այսուհետեւ Լեհահայոց թաթարերէն բարբառը, ծաղկեցաւ, ինչպէս վերն անսարկեցինք, զինաւորաբար 16. դարուն եւ 17. ին առաջին հիսուն. այս պատճառաւ հետարքըրական գաւառական ուսումնասիրութեան համար ձեռագրական ատազմ միայն ունինք ձեռքբանին, բայց որոշներեւ Հայերը իրենց փոխ առած թաթար բարբառը գրի անցընելը համար հայերէն գրեցը կը դարձած էին, այսու բաւականացափ վասհութեամբ հայկական ձայնան կը կազմնեն հայերէնի հնուուը<sup>7</sup>.

Հայ-թաթարերէնի ձայնական զրութիւնը կամ ատազմը կը կազմն չուս կոկորդային (Խիստ) — Ա, Օ (Օ), Ս, Յ — եւ երկու բամային (կակուզ) ձայնաւորներ — Չ (Չ) եւ Շ. Առաջնները հայերէն կը տառադարձուին ա, օ (շատ քիչ «)

<sup>5</sup> Քերու եկեղեց-լ Հայոց Լեհմերգի, յամար 1836, Metryka Kościelna Ośmianskiego Lwowskiego ab anno 1836.

<sup>6</sup> Հման. Գ. ու շ. եւ բ. ան, անդ, էջ 232.

<sup>7</sup> Հման. A. Ficker, Hundert Jahre (1775-1875)

Statistische Monatsschrift մէջ Ա. տարի, Վարչական 1878, էջ 408, ծան. 20:

ու եւ ը, իսկ վերջնները՝ է եւ է<sup>1</sup>: Համա հոս  
ընդհանուրակի զննաղն թուրք-թաթարական  
գաւառաբարբառներու մէջ երեւան եկող օ  
եւ Ա ձայնաւորները, որոնք ոչ թէ ինչպէս  
օրինակի համար Գալցիայի թաթարական ուրիշ  
գաւառաբարբառի մէջ (Հալիչևն Կարայա-  
ներու) — էի եւ ի ատամական հնչումն առած  
են<sup>2</sup>, այլ իրենց օ եւ Ա կոկորդային բացական-  
ներուն (Divergent) աեղի առաւած են: Կոկորդային  
ձայնաւորներու այս գերիշվերութեան մակա հիմ  
չոն կը հանդիք որ ձայներ, որոնք իրենց մայ-  
րենի լեզուին մէջ օ եւ Ա չունեն, չեխն կրնար  
բնականարա այս կրկին ձայնաւորները գիւրա-  
արտաքրել:

Եթասակութեան արժանի ուրիշ հե-  
տաքրթական երեւոյթ մըն ալ կ'ընծայէ մզզի  
գրութեան մէջ և ձայնաւորն յաշախագոյն ան-  
կումը. կը հանդիպինք օրինակի համար իւրը  
(իւր), ուու, ուու-լունի, եւ-լուն եւ այլ բա-  
ռերու, որոնք ըստ ինքեան իւրըն, ուուն,  
ուու-լունէն, եւ-լուն պէտք էին արտաքրուիլ:  
Այս բազաձայնութեանները, զրոնք թուրք-  
թաթարական սեսակնով անկարելի է բացա-  
րել այսոն կը մենուին որ ը ձայնաւոր կը կորդական տեղ կը գրաւէ հայերէնի մէջ.  
այսինքն հայերէն լցուան բառի մը սկիզբը կամ  
վերը ունի բազաձայններու կուտակումներ, ուր  
յենոյ արտաքրութեանը գիւրացիւթելու համար  
բառափոքան առաջին բազաձայնէն ետքը, իսկ  
բառափոքին՝ վերջին բազաձայնէն յառաջ և մը  
կը ներմուծուի, որ սակայն գրութեան մէջ նկա-  
տի չառնուիր: Թաթարերէնի մէջ ուլ ի հակա-  
ռակին այս ուղղութեան հետեւեցան Հայերը,  
երբ առաջին բազաձայնէն յառաջ ևս վերջն-  
թերէն ետքը, երբեմն նաեւ թաթարական ձեւի  
մը բառափոքին եկող և տառը, գրութեան մէջ  
գուրա վատիցին: բառ որում իրենց հայերէն  
մայրէնի լեզուն վարժ էին արդէն՝ այս վատի-  
մամբ յառաջ եկած բազաձայնութեանները՝  
զրութեան մէջ անտեսուած ը տառին ներմուծ-  
մամբ լուծեյու եւ ամոքեյու: «Ո՞վին մաման անկում  
մը նյօն իսկ այս ատեն տեղի կունենայ, երբ  
ինդրոյ նիւթ բառի մը մասնիկներ կու գան կը  
յարին, զ. օր. ուուլութեա արտաքրուած ու-  
ղաւութեա, եալիւ ու եալիւ:

<sup>1</sup> Արտիկուու ալիսահարարի մէջ է կարէ կամ միան  
շ (— է) է, պէտք ենք Ընդունիլ որ էն թաթարերէնի մէջ  
Հայերը աւել բաց արտաքրու է:

<sup>2</sup> Ճամ. J. v. Grzegorzewski, Ein türk.-  
tatar. Dialekt in Galizien, Wien 1893 (Sitzungsberichte

Հայ-թաթարերէնի մէջ ձայնաւորներու  
ներգանակութեան մասին խօսք բանալ կարելի  
է: Բառ որում մի եւ նյօն արմատական ձեւի  
մէջ կրնան թէ կոկորդային թէ քմային ձայնա-  
ւորներ երեւան գալ, զ. օր. որի ուուրը,  
մաքուր, էյ- = Տէր, րէրըն = Խորին, փէրու-  
լ = բանակ, զօր. մի եւ նյօն քմահաճութիւնը կը  
տիրէ նաեւ մասնիկներու բարդութեան միջոցին,  
երբ մասնիկները ստեղ կոկորդային ձայնաւոր-  
ներ կ'ունենան, միջ արմատ-ձեւերը քմային կը  
ձայնաւորն եւ ի հայուակին: Սակայն եւ պիտ-  
ի կարելի է ձայնաւորներու ներդաշնակու-  
թիւն մը Հայապանգել, եւ այս մասին հետեւելը  
մայն կը բաղձամ ծանուցանել: Արմատ ձեւե-  
րու մէջ օ (—) հնչինը դժիթէ փայն առաջնի  
վանիկի մէջ երեւան կու գայ, իսկ ու մեծա-  
մասամբ այս ատեն միայն կը հետեւի, երբ օ (—)  
մը կամ ու մը կը կանիսէ: Զարտուղար թիւն մը  
միայն կը կազմէ վերն արդէն յիշուած վրու-  
թառը, իսկ պարս. եւ արաբ. ձեւերու ձայնա-  
ւորաց ներդաշնակութեան մասին կարելի է  
գրեւէ միջդ անպէս խօսիլ, ինչպէս Հայերի  
կարայանենք թաթարական բարբառի մասին<sup>1</sup>.  
այդինք հայ-թաթարերէնի մէջ ալ քմայինէն  
դէպի է կոկորդային անցումը կարելի է հաստա-  
տել ընդհանրապէս:

Բազաձայնական ատաղձին գալով, պէտք  
ենք, որինի ետքեւ Հայ-թաթարները հայերէն  
գրերը կը գործածէին, մասնաւորաբար հայ  
Է, Ւ, Շ, Չ, Ջ, Ց, Վ, Պ, Ջ պայիմուցիկներուն՝ հնչման  
արժէքը հաստատաել<sup>2</sup>: առ այս երկու պառաջնա-  
կարգ միջոց ունիմք մէզի արամադրելի: առա-  
ջնին է յիշուած պայթօսցիկներու արժէքը  
և հայոյց հայերէն մայրէնի լեզուին մէջ.  
Տու Ա ճառ Ե առ Բ<sup>3</sup> համաձայն չին հայերէնի  
սուրբերը ի փոխուած են հայերէն մայրէնի արժէքը:

der kais. Akademie der Wiss., phil.-hist. Klasse, Bd. 148  
(Abh. I, S. 4).

<sup>1</sup> Համ. J. v. Grzegorzewski i, անդ, էջ 16:  
Ե հնչպէս ծանօթ է նոր հայերէնը կը բանաւու երկու  
դիսուու նորի, արեւելան եւ արեւ մասն հայերէնի, որուք  
Հայապանգել յրէն հայերէն հայերէնութեան հա-  
մաձայն կը զանազան ի իրարժէ, ըստ որում արեւ-  
միտան հայերէնի մէջ ջին նորքըրը՝ Բ, Ռ, Շ, Վ, Հ, Կ հա-  
մապատասխան միջններու, իսկ ջին միջնները՝ Պ, Դ, Յ, Ֆ  
համապատասխան նորքերս փոխուած են, միւն արեւելան  
հայերէն պահանջան է հնի հայումը, հման է ար սաւ:

Համ. Ա շառ կառակ, Classification des dia-  
lectes arméniens, Paris 1909, էջ 79 և այլ Հայ բա-  
րբառապատճեն, Անկառու եւ Նոր Կապիթան 1911,  
էջ 271:

շակներու, իսկ հին հայերէնի միջակները համապատասխան նույրերու, բ, գ, դ, թ, չ, ճ, ո, ու կը հնչուին թ, կ, լ, ց, յ, ե, ձ. Երկորդ նպաստն է Հայ-թամաթարերէնի մէջ առանց բացառութեան կիրարկուած հնչման այն օրենքը, որ նաև ուսկորէն թուրք-թաթարը բնէնի մէջ ալ կը նշանաբուի եւ<sup>1</sup> է այսինչ սկզբնավանք մը արմատական ձայնեղ վերջնազննի մը կը հետեւի, իսկ ձայնազնուրկ սկզբնազննի մը միայն ձայնազնուրկին: Հնչման այս էական օրէնքը կ'եղատացընները օրինակի համար ուշ- դու եւ ձեռու կրին բառերու համեմատութենէն. այս բառերէն երկուքն ալ ներգոյական են՝ կազմուած դու եւ ու մասնիկներով, որոնք կցուած են դու՝ “գլուխ, եւ մեռ, մես, արտատներու: Որովհետեւ դու ձայնազնուրկ կը վերջնայ, հետեւաբար հոս արմատն յարջորդող դու մասնիկը միայն ձայնազնուրկ կարելի է սրտաբերել, որ եւ թ = է, ընդհակառապն մեր մէջ մէջ, որովհետեւ չ ձայնեղ է, ներդոյականի մասնիկը կը կիրտուի տով = ձ. Եւ ասէի կը հետեւի որ Հայ-թամաթարէնի մէջ վերջիշեալ պայմանուցիներու նկատմամբ արեւմտեան աշխարհաբարի արաւաբերութիւնն է որ կ'արժէ, ուրեմն բ, գ, թ, չ, ճ, ու, ու = թ, կ, լ, ց, յ, ե, ձ. Այսու Հայ-թամաթարէնի մէջ բաղաձայնական առաջը կը կազմն:

1. -) հնչուազնուրկ (ինիս) բաղաձայններ.
2. (χ), ֆ (կ), թ (լ), ս (ս), ւ (ձ), փ (ժ), յ (տօ), բ (ը).
- Բ) հնչուն (կակուլ) բաղաձայններ.
- Չ (յ), վ (յ), տ (յ), ր (ձ), ու (ւ), ւ (չ), ժ (ձ), ծ (ձ).
2. երկու ձայնաւոր-բաղաձայններ - , լ (վ) եւ յ (յ).<sup>2</sup>
3. հնչեղ բաղաձայններ ժ (մ), ր (ր), ւ (լ), ն (ն).
4. շնչական հ (հ).<sup>3</sup>

Ներքինեղուային հնչուազնուրկ շնչական հն (χ) մը բարբառը թուրք-թամար. բառերու մէջ

թէ բառին սկիզբը թէ մէջն ու վերջը կը գնէ հնն, ուր թուրք-թամար. ուրիշ գաւառարարաններու մէջ կը գտնենազնուրկ գ (կ), թ (լ), բ (ը) գրերու համար ստեղ կը գործածուին + (կ'), թ (է'), վ (ն'): Յ (էշ), ծ (ձէ) թե յ (ց) ատամնակն լիզուայինները միայն Հայերէն բառերու մէջ կու գան, իսկ հնչուն շատ կան ժ (ժ): տառը թուրք-թամար. բառերու մէջ բնաւ գոյութիւն չունի. “Ի՞ն ի փոխարէն, զիսաւարար հնչուն շնչական ւեն յառաջ կը ցրուի հայերէն - նայ տառը: Ի վերջը հնտարրբական է որ հնչուազնուրկ թուրք-թամար. լ օք տեղ կը դրուի հայ. շնչական նուրը ւ (ց): կարելի է ենթադրել ուրեմն թէ թուրք-թամար. Ը սովորարը քիչ մը շնչական արտաքերուած է: Ըսկէ հայկառակն հայ-թամաթարէնի մէջ կը պահի թուրք-թամարական սաղը նուն. ը. որ միշտ բացական ի հետ փոխանակուած է:

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ  
ԹԱՐԱՊԱՆԻՑ Հ. Ա. ԱՄՐԴԱՆԱՑ



## ՊԱՑՍԱԿԱՆ

ՎՐՈՎՈՅ ԲՈՒՐՈՑՈՒԽՈՒՅՈ ՖՈԳՈՒՐՈԼ  
(ՀԱՐԱՀԱՅ-ԲԱՀԱՆ)

9. Երբ Մրուան բ. Մուհամեթ, Հեղմէն' Աթթ Հարաշիի (Մայթ բ. Ամրալ Հարաշի) տեղ Հայաստանի ոստիկան անուանուեցաւ եւ Դուռին եկաւ. (114 Ճ.թ. = 732 յ.ք.) “յանդիմօն լինելուն նաև խամարը Հայոց. եւ խօսի ընդ նոսա բանիք խաղաղութեան. եւ կոչէ առ ինքն վԱշո՛որի վասակայ ի տանէ բարգատուուցայ, եւ այսու նմա իշխանութիւն պատրկութեան ի վերայ աշխարհին Հայոց համանաւ Հեղմայ, եւ բաղամը պատուով պատուէր զնայ, Աւելուն 143 յ.թ.: Մրուան բ. ի ամրապնաւութեան ժամանակ (745—750) Աշուա Գրիգոր Մամիկոնեանէն, որ Ամրի բ. ի պատուում (745) եւ ուրբ Եմենն գործած էր, վրեժ-ինդուտիւթեան համար կոյրցուեցաւ: “Իսկ Աշուայ կակեալ զիկնաւութիւն ամե տան եւ եօթն փառաւրապէս պատուով քան զառաջնան, որ նախ զամենայն իշխանն, որ յառաջ քան զնա,

<sup>1</sup> Կնչն բաղաձայնին կումաներէնի մէջ գոյուած նման դրբեր մասին հման. Կաս, Cod. Cum. Budapest 1880, էլ. XIV ff.

<sup>2</sup> Հայ-թամաթարէնի մէջ ալ ը Փառ հայ. լու կը տառապարագէ, հման. իմ Տարագուական թիւն է Սիցիցիա 1912. III. Abb. էլ. 5: